

Մենասահարկաւոր բան է որ բանաւոր մը ցած ու վտանգաւոր տեղեր իջնալէն առաջ ամենայն զգուշութիւն ընէ, որպէս զի վտանգի մը չհանդիպի . և ամենէն աւելի ապահով զգուշութիւնն աս է որ նախ վտանգաւոր տեղերուն ինչուան յատակը ճրագ մը իջեցընէ . թէ որ ճրագը չմարի, ըսել է թէ կրնայ մարդ ալ ապրիլ հոն, իսկ թէ որ մարի, նշան է թէ մարդն ալ իջնալու որ ըլլայ՝ ան ճրագին պէս պիտի մարի անցնի :

Երբոր ջրհորի մը օդին վնասակարութիւնը մէկը իմանայ, պէտք է մէջը երկու կամ իրեք հարիւր լիտր չմարած կիր լեցընէ . և երբոր տեսնէ թէ ան կիրը բաւական մարեցաւ, պէտք է ծանր քար մը չուանի մը ծայրը կապէ ու վար իջեցընելով՝ ջրհորին ջուրը խառնէ, որպէս զի կիրին հետ աղէկ մը զանգուի :

Թէ որ աս դիւրին հնարքը չկարենաս ընել, պէտք է ջրհորին բերանը տաշտերով լեցուն հալած կիր բռնես ու ստէպ ստէպ առնես անկէց, ջրհորին պատերուն չորս կողմը զարնես :

ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ԲՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Սարգսն զանազան էլիմաներու որակ առնել ցած յարիւրութիւնները :

ՊԳԷԼ Պասման Վոր-Օ ելանտայի ծոցի մը մօտերը կերկերաձայն և յաղթասակ մարդիկ տեսեր է . գոյներնին սևորակ դեղին, մազերնին սև, երկայն ու թաւ՝ դագաթներնուն վրայ ժողովուած, մէջտեղն ալ երկայն փետուր մը խոթած . ոմանք մէջքերնին փսիաթկապեր էին, ոմանք ալ բամպակեղէն լաթ մը, շատերն ալ մերկ : — Վուք կ'ըսէ թէ Վոր-Օ ելանտայի բնակիչները ընդհանրապէս ամենէն բարձրահասակ Եւրոպացուոց չափ կան, մտեղ,

ուժով, բարեկազմ, աշխոյժ և ճարպիկ են . գոյներնին ընդհանրապէս թուխ, կանայք գծագրութեամբ էրիկ մարդկանցմէ շատ չեն զանազանիր, ձայներնին շատ քաղցր է և անով միայն էրիկ մարդկանցմէ կը տարբերին, վասն զի հագուստնին ալ նայն է : Օ ելանտացուոց մազն ու մորուքը սև են, ակուանին ճերմակ ու միակերպ, քաջառողջ են և երկայն կ'ապրին . իրենց գլխաւոր կերակուրն է ձկնեղէն :

Սյս երկիրներու և հարաւային ծովուն կղզիներուն բնակչացը մէջ շատ նմանութիւններ կան թէ՛ սովորութեց և թէ՛ լեզուի կողմանէ, որով ըսել է թէ բոլոր այս կղզիաբնակներուն ծագումը մէկ է : Վուք կ'ըսէ թէ ասոնց ծագումը Վերիկայէն չէ, որ այս երկիրներու արևելեան դին կ'իյնայ . և որովհետև () դայիդիներուն և Սյաղաղական ծովուն ուրիշ կղզեաց լեզուն, ինչպէս նաև Օ ելանտացուոց լեզուն, շատ յարաբերութիւններ ունին հարաւային Հնդկաց լեզուներուն հետ, հաւանական է որ բոլոր այս ժողովրդոց ծագումը Հնդկաց արշիպեղագոսէն ըլլայ :

Ինչպէս ինչուան հիմնայ տեսանք, մարդուս բնական ու բարոյական յատկութիւններուն վրայ մեծ ազդեցութիւն ունի տեղւոյն կլիման : Վիտուած է ընդհանրապէս որ տաք երկրի բնակիչները պղտիկ, չորջըրուկ, աշխոյժ, զուարթ ու վառվրուուն կ'ըլլան, բայց միանգամայն ոչ այնչափ ուժեղ և ոչ ալ աշխատասէր կ'ըլլան . հասակնին աւելի շուտով կը հասնի ու շուտով կը ծերանան քան թէ ցուրտ կլիմաներուն տակի բնակիչները : Վանայք այնչափ բազմածին չեն ըլլար, աւելի վայելուչ քան թէ գեղեցիկ են, մէջերնին խարտեաշ կին մը սակաւագիւտ է, ինչպէս հիւսիսային կողմերն ալ թխագոյն կին մը :

Վեղեցկութիւնը մեծաւ մասամբ կլիմային բարեխառնութենէն կը կախուի . ցուրտը հիւսիսայնոց մարմնոյն արտաքին գործուածքը ամփոփելով՝ մորթին թուլութիւնն կը խափանէ . այրե-

ցող մթնոլորտ մը մարմնոյն ծակտիքնէրէն չափէն աւելի քրտինք հանելով զմորթը կը ցամքեցընէ ու կը կռնձմբտէ, կազմուածքը կը տկարացընէ ու վայելուծիւնը իր արմատէն կը խլէ : Սիւնն բարեխառն գօտիններուն տակն է որ բնութիւնը իր գեղեցկութիւնը թափեր է մարդկութե վրայ, և որչափ հասարակած ու բեւեռները մօտենաս՝ կարծես թէ բնութիւնն ալ երթալով այն սեղուանքի ժողովուրդները երեսէ ձգեր է, իբր թէ իրեն խորթ զաւակներն ըլլային . և այս բանս ոչ միայն մարդկանց վրայ կը տեսնուի այլ և բուսոց . վասն զի ծառերն ալ մեծաւ մասամբ իրենց ցեղերնին փոխեր են, և ծաղիկներն ալ չբացուած կը թողնին :

Սողովորդեան մը բնաւորութիւնն ալ շատ վերաբերութիւններ ունի բնակած երկրին հետ, Վարայիպը որ անտառներու մէջ կը ծնանի ու կ'ապրի՝ չի գիտեր թէ ինչ բան է մեր քաղաքաժողով ընկերութիւնը . Վիրիկեցիներէն չափազանց տաքութեանէն թուլցած չի կրնար հիւսիսայնոց ոյժն ու զօրութիւնն ունենալ : Բայց այս ալ կայ որ ասոնց անգործութեանն ու անփոյթութեան պատճառը միայն կլիմային տաքութիւնը չէ . շատ անգամ ալ երկրին բարեբերութիւնն է : Սասն զի իրօք ալ կը տեսնենք որ հիւսիսային վայրերն Վիրիկեցիէն ու Վարայիպէն գործունեայ է, պատճառն է որ բնութիւնը ասոնց ամէն պիտոյքը տուեր է, մեծ քարտարութեան կարօտ չեն : Տգիտութիւնն ու թանձրամտութիւնն ալ մի և նոյն ազգիւրէն կը բղխեն . Վիրիկեցի ու Վերիկայի մէջ այն ժողովուրդները որ իրենց բնակած անտառներուն ծառերէն իրենց պիտոյքը կը լեցունեն աւանց մշակութեան՝ մտաւորական կարողութիւննին քիչ բացուած է :

Իսկ հանձարը կարծես թէ բարեխառն կլիմայից տակ իր գահակալութիւնը հաստատեր է, քաղաքականութեան ու ազգաց յառաջադիմութեան հարկաւոր գիտութիւններն ու արուեստները հոս ծնան ու հոս զարգացան . ուր

ընդհակառակն այրեցեալ ու սառուցեալ գօտիններուն տակը, սևերէն ու լափոններէն դատելով, իմացականութեան խաւար է ու բնութեան գերեզման . “ Ինչուան հիմայ, կ'ըսէ հեղինակ ” մը, գիտութիւնները մէկ կողմանէ ” Լքելատուէն ու Սարիտանիայէն ” անդին չանցան, մէկալ կողմանէ ալ ” Շուետէն անդին . . . չի գիտցուիր ” թէ արդեօք բնութիւնը ինչուան հոս ” դրեր է ասոնց սահմանը, չէ նէ կրը ” նանք յուսալ որ ժամանակաւ սև ու ” լափոն երևելի հեղինակներ ալ ել ” լեն ” :

Կլիմային ազդեցութիւնը այնչափ է որ ինչուան ժողովորդեան մը բարքը բոլորովին կը փոխէ : Սէկ գազթական մը անզգալի կերպով նոր հայրենեացը բնական կազմութիւնն ու աճումը և արտաքին նշանները կ'աճուի : Չինաց տիրող Թայվանները իրենց հպատակ ժողովուրդներէն քիչ կը տարբերին . Հոլանտացիք որ Լաբուպայի մէջ այնչափ գործունեայ ու աշխատասէր են, Վադալիա թոյլ ու մեղկ են :

Վետ մը կամ լեռ մըն ալ բաւական է երկու մերձաւոր ժողովուրդներ բոլորովին մէկմէկէ տարբերելու . ասաւասիկ Թուրքիցիք Վրկեանց բնակիչներէն շատ կը տարբերին, Վրկեանցիք Թեբացոցմէ՝ վասն զի մէջերնէն Վրսովպ գետը կ'անցնի : Շատ անգամ երկրի մը կլիման ալ ենթակայ է փոփոխութեան, որ կամ հողագնացոյս մեծ յեղափոխութենէ մը, և կամ ուրիշ երկրորդական պատճառներէ առաջ կու գայ : Վիլիթացիք, Հիսպոկրատայ ժամանակը, սակաւածին էին, սակայն իրենք են որ Վրկեանց, Սանտալոց և Հերուպեանց անուամբ բոլոր Լաբուպա ողջ զեցին ու հռովմայեցոց կայսերութիւնը ջնջեցին : Երբ իսկ Խալիա շատ բնական ու բարոյական փոփոխութիւններ կրեր է . տեղ տեղ իրեն մթնոլորտը Պոնտինեան ճահիճներէն ելած մասհայու արտաշնչութեամբը և հրաբխային բորբոքմունքներով՝ ապականեր է . հիմայ Տիտոսի Վիլիտի պատմած

խիստ ձմեռները չկան և բնակիչները իրենց բարուց առաջին զօրութիւնը կորսնցուցեր են :

Ինդհանրապէս խօսելով զիտուած է որ երբոր ընկերական օրէնքները բնութեան չեն հակառակիր և կլիմային դէմ չեն , այն ժողովուրդները որ քաղցր ու պարզ երկինք ունին՝ նոյնպէս քաղցր կարգադրութիւններ ունին , և իրենց պատմութեան էջերը այն մեծամեծ եղեւնագործութիւններով թաթխուած չեն , որոնք մարդկութեան նախատինք են : Եւրեցեալ զօտուոյն բոցավառ դաշտերուն և բեւոային սառամանեաց բնակիչները աչքերնուն առջև շարունակ բնութիւնը մեռեալ ու անկենդան տեսնելով , տխուր ու մարդատեաց բնաւորութիւն ունին , և գրեթէ միշտ իրենց օրէնքները արիւնահեղ են , ու բարոյականնին աւրուած : Իրենց պաշտած Ետուածը անգութ ու արիւն սիրող է , և ՚ի պատիւ անոր իրենք ալ կը ջանան անոր նմանիլ : Երկինքն էն նաև այն ժողովուրդները որոնց երկիրը ուղղանաց , երկրաշարժութեց և մրրիկներու ենթակայ է : Երեսիկացուց ու Ղափոններուն պատմութիւնները կարգալով կը տեսնենք որ կատաղի ու անգութ են եղեր , կառավարութիւննին բռնաւորական , և կրօնքնին բարբարոսական ու արիւնահեղ :

Իտուած է բոլոր աշխարհք որ կրօններն ալ շատ մեծ ազդեցութիւն ունին ազգաց մտքին վրայ . բայց թէ բնական և թէ բարոյական մարդոյն վրայ ամենէն մեծ ազդողը քրիստոսաբեր ճմարիտ կրօնը եղաւ . որ կլիմայից դէմընդդէմ այլ և այլ ազդեցութեանցը յաղթելով՝ հիւսիսային սառամանեաց ու այրեցեալ գօտիներուն բնակիչները միանգամայն բարեխառն գօտեաց բնակչացը հետ մի և նոյն ճրջմարտութեան մը հպատակեց , որ է սուետարանը . որուն վրայ հաստատուած են մարդկային ճմարիտ ընկերութեան ու ազատութեան օրէնքները :

Ա Ռ Ա Կ

Առն է հօտ :

ԱՌՌԱԿԸ ձայն ձրգեր կու լար
 Կը կրուկրուար կը մըմըմըար ,
 Ձայնը բռնեց հովանն ու ձոր
 Լացը հընչեց շեռ ու ծործոր :
 Լրսեց հովին՝ ու գըթալով
 “ Առուակ , ըսաւ , ինչո՞ւ լալով
 ” Այսպէս ի՞ժիր կու լաս կ’ողբաս
 ” Կը կրուկրուաս կը մըմըմըաս ” :
 — “ Ի՞նչպէս չըլամ ” պատասխանեց
 Առուն՝ ու խոր մը հառաչեց .
 “ Երբոր աղտոտ քու ոչխրններն
 ” Կը պըղծեն իմ պայծառ ջըրերն ” :
 — “ Ալ չեմ թողուր ” , հովին ըսաւ ,
 Ու հօտն ուրիշ աղբիւր ասարաւ :
 Առուն նոյնպէս կու լար կ’ողբար
 Կը կրուկրուար կը մըմըմըար :
 “ Առուակ ըսէ ի՞նչ , ի՞նչ ունիս
 ” Որ անգագար կը գանգըտիս ” :
 — “ Ա՛հ , ես թըշուառ եմ միշտ թըշուառ ” ,
 Կըսեր առուն անմըխիթար ,
 Կը կրուկրուար կը մըմըմըար .
 “ Ափսո՞ս ջըրիս պաղ ու պայծառ
 ” Որուն ոչխարք չեն մօտիկնար .
 ” Ամէնքն զիս թողեր գնացեր
 ” Ու վրաս նայել ալ չեն ուզեր ” :
 Դարձեալ հովիւը գըթալով
 Բերաւ իր հօտն առուակին քով ,
 Թողուց որ հոն եզերքն արծին
 Բայց ջըրերուն բնաւ չի գալին :
 Բայց առուն միշտ կու լար կ’ողբար
 Կը կրուկրուար կը մըմըմըար :
 — “ Ըսէ առուակ ըսէ հոգիս
 ” Ի՞նչ նեղութիւն ի՞նչ ցաւ ունիս ,
 ” Որ միշտ նոյնպէս կու լաս կ’ողբաս
 ” Կը կրուկրուաս կը մըմըմըաս ” :
 Առուն նորէն հառաչելով
 “ Ի՞նչպէս չի լամ , ըսաւ ցաւով ,
 ” Որ ոչխրներդ կը մայեն
 ” Երներդ չորս գիս կը հաջեն ” :
 Այն ատեն հովին իմացաւ
 Որ լալկանն ինքն իրեն է ցաւ ,
 Դեղ ընելու ճարակ չըկայ ,
 Թող անգագար լայ ու ողբայ ,
 Թող կրուկրուայ ու մըմըմըայ :